

## ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄՑԵՔ

### ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸՆԴԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՏՔԸ

ԵԿԵՂԵՑԻ ՀԱԿԱՋԵՑՈՒԹԻՒՆԸ. ԱՄԲՈՋԱ-  
ՎԱՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵՈՒՅՑ

2. ԵԿԵՂԵՑԻ ՀԱԿԱՋԵՑՈՒԹԵՈՒՆԸ ԱՌԱՋՈՅՑ ՄԵՋ

«Սիսու» նախորդ թիւերուն մէջ, ամ-  
փոփ բայց կարելի հարագատութեամբ,  
ծանօթացանը Պոլչելիդմի քաղաքաբարա-  
նութեան, պետական իմաստասիրութեան,  
բարյականին, անտեսական ու ընկերային  
իր աշխարհահայեացքներուն (1939, թիւ  
8, 9, 12) և ապա անոր կրօնական քաղա-  
քականութեան ընդհանրապէս, և եկեղեցա-  
կան քաղաքականութեան՝ ի մասնաւորի:

Պոլչելիդմի Մարքսիստ զաղափարա-  
բանութեան հակա-կրօնական ովին ծանօթ  
է առհասարակ շատերուն: Առուս. Եկեղե-  
ցին ի՞նչ ըրաւ երէկ, Յեղափոխութեան  
արիւնոտ առաջին օրերուն, և ի՞նչ կ'ընէ  
այժմ, զիմազրելու համար իր գոյութեան,  
իր կեանքին, իր խորհութեան, իր պատ-  
գամին — որոնց սպասը կ'ընէ ի՞նք —  
սպասնացող ամբողջավար Յեղափոխու-  
թեան մը Պետական վտանգին, կրնայ բան  
մը ընել. և ի՞նչ կրնայ ընել: Այս կէտերը  
լուսաբանել պիտի ըլլայ նպատակը յաջորդ  
էլերուն, ուր պիտի ջանանք մօտէն ծանօ-  
թանալ բոլոր այն միջոցներուն որոնցմով  
Եկեղեցին նուսիրոյ մէջ ընկերային բարե-  
կարգութեան ծրագրին իրականացման հաշ-  
ույն մեծագոյն փրկազինը տալէ յետոյ պայ-  
քարեցաւ, երբեմն յաջորդութեամբ, մերթ  
անյաջողութեամբ, Պետական վտանգին դէմ,  
ներքին ու արտաքին ճակատներու վրայ  
հաւասարապէս:

Ինչպէս ծանօթ է, երբ Հոկտեմբերեան  
Յեղափոխութիւնը իշխանութեան զլուխ  
անցաւ նուսիրոյ մէջ, Եկեղեցւոյ ու Պե-  
տութեան, աշխարհիկ ու հոգեոր իշխա-  
նութեան բաժանման քաղաքականութիւն  
մը որդեգրեց: 1918 Լենինեան Սահմանա-  
դրութեամբ, Եկեղեցին Պետութենէն բա-

ժանուած յայտաբարուեցաւ: Եոյն օրէնս-  
դրութեան թուլատրած կրօնական աղա-  
տութիւնը, չարգաբացաւ ապագայ հակա-  
կրօնական քաղաքականութեան որդեգրու-  
մով. չարգուեցաւ սահմանադրուած Եկե-  
ղեցական օրէնսդրութիւնն ալ. վասնգինոյն  
Սահմանադրութիւնը, թէև հեռու հակա-  
կրօնական անհաջող քաղաքականութեան մը  
ձգտումէն իր խորքին մէջ, եղաւ սակայն  
իրականութեան մէջ կրօնական հալածանքի  
քաղաքական մարտածները, կրօնական կար-  
գերը արգիլուեցան, կրթութիւնը պետա-  
կանացաւ, Եկեղեցի և ընտանիք, իրեն  
կապիտալիզմի և քրիստոնէութեան հա-  
րաւոր սիւներ անխնայօրէն հարուածւե-  
ցան, զարերէ ի վեր ժողովուրդի հոգին  
մէջ ամրացած կիսական սովորութիւններ  
և աւանդութիւններ վերի վայր ըրչեցան,  
գոցուեցան բոլոր ստուգածարանական ֆա-  
քիւթէները. մէկ խօսքով հին հաւատա-  
լիքներու վրայ կառուցուած զարերէ ի վեր  
նութրականացած իրաւակարգ մը, հասկա-  
ցողութիւն մը քանդուեցաւ:

Պոլչելիդմի հակա-կրօնական զաղա-  
քարաբանութիւնը անխուսափելիօրէն այս  
ձեւ օրէնսդրութեան մը յանգեցաւ, օրէնս-  
դրութիւն՝ որ հիմքը եղաւ կրօնական քան-  
դիչ քաղաքականութեան մը:

Իրաց այս վիճակին մէջ, Պետական  
հաւատքով ու իմաստասիրութեամբ պաշտ-  
պանուած, որքան ահաւոր նոյնքան վտան-  
գաւոր թշնամիի մը դէմ ի՞նչ կրնայ ընել  
նուսական Եկեղեցին. ապաշխարել փոր-  
ձութեան այս օրերուն, լոել, աղօթել,  
բայց նաև զրծել. ու գործեց Առևս Օթո-  
տոքս Եկեղեցին, հոգեկան, իմացական իր  
բոլոր ուժերուն լարումով, ի՞նչ փոյթ թէ  
այդ պայքարը իրեն չապահովեց վերջնա-  
կան յաղթանակը, այնքան արիւնահեղու-  
թիւններէ յետոյ ալ:

Արդարե, ի՞նչպիսի քաղաքականու-  
թիւն մը, ի՞նչպիսի կրօնական կամ Եկե-  
ղեցական կազմակերպութիւն մը, կամ ո՞ր  
միստիք ծիսապաշտ և նուիրապետական  
Եկեղեցին կրնար զիմազրել, յետ-պա-  
տերազմեան ամբողջավար մեծագոյն Յե-  
ղափոխութեան մը քանդութիւնի քաղաքա-  
կանութեան:

1918 Լենինեան Սահմանադրութեամբ,

երբ եկեղեցին Պետութենէն բաժնուած յայտարարուեցաւ, օրուան պատրիարքը թիվոն, շրջաբերական մը հրատարակեց, ուր կոչ ըրաւ Պետութեան, փոխանակ Եկեղեցին քանդելու, վերակառուցման աշխատի և կը դատապարտէր «բոլոր անոնք որոնք իրենց իշխանութիւնը կը գործածեն հալուծելու համար քրիստոնեաները և Եկեղեցին»։ Պետութիւնը լուցուց պատրիարքին ձայնը, ձերքակալելով զայն, այն մեղադրանքով թէ պատրիարքը Առողիթ կառուալարութեան զէմ կը գաւառը և Քէնթըրովիի և եսրքի արքեպիսկոպոսներու միջամտութեամբ ազատեցաւ բանտէն եւ միաւ 1925ին։ Իր յաջորդները — կառավարութիւնը չարտօնեց նոր պատրիարքի ընտրութիւն — Պետրոս և Սերգիոս մետրապոլիտները՝ կառավարութիւնը վստահացուցին Օրթոսոքս Եկեղեցւոյ իշխանութեան մասին հաւատարմութեան վրայ և աշխատեցան խորացնել Եկեղեցին ներս հոգեոր կեանքը։ ա՛յդ կը մեար միայն իրենց ընել։

Մուսիայէն գաղթող ուուս եպիսկոպոսները, 1920ին գաղթական Արիոդ մը հիմնեցին Քարլովիցի մէջ — Եռոկոսլաւիս։ Մուս Օրթոսոքս Եկեղեցին աստուածաբանական և փիլիսոփայական ուժերն ու ուղղութիւնները, այնուհետև արտասահման ասպարէդ գտան աճելու և գործելու։ մասնաւորաբար Բարիզ — ուր հիմնուեցաւ Մուս Օրթոսոքս Ակադեմիան — Պերին և Ամերիկա։ աստուածաբանական և փիլիսոփայական խորհողութեան ազատութիւնը անհրաժեշտ էր, ոչ միայն Մուսիոյ մէջ կրօնական կեանքը պաշտպանութեան, այնուև Մուս Եկեղեցին վարդապետութեան վերակառուցման և վերամշակման տեսակեաներէ ալ։

Եկեղեցւոյ ձայնը Մուսիոյ մէջ ինքնին օրէ օր կը տկարանար. Պոլշեկովմը, Ցարիկմիանիկումէն յետոյ, հին պաշտօնական Օրթոսոքս Եկեղեցւոյ գոյութիւնը, միապետութիւն գուրս անիմաստ կը գտնէր։ Հակաքրիստոնէական Պետութեան և Եկեղեցւոյ միջն հասկացողութիւնը մը ստեղծելու ստիպողականութեան առջեւ, — զէթ արտաքին երեսյթներէն դատելով — 1922ին ստեղծուեցաւ Կենդանի Եկեղեցի մը, որ յետազայ իր գործերով, որպես քաղաքականու-

թեամբ, մեծ հերձուած մը զոյտցուց նուս Օրթոսոքս Եկեղեցին ներս, բաժնու բաժան ընելով, պառականելով Եկեղեցին ինքն իր մէջ, սպառելով ու տկարացնելով զայն իր կենունակութեան ու պայքարի կորուցին մէջ։ Աւելի խոր թափանցելու համար այդ կեղծ կրօնական զիմանկին տակ պահուած մարդոց — տիուք փառասիրութեանց հաշւոյն — գործունէութեան ու մատանութեան, հարկ է ծանօթանալ այդ չարժման ուր Եկեղեցիին խոկ ծոցէն մարդիկ՝ թաքուն շարժառիթներէ թելազրուած, յանուն Եկեղեցական բարեկարգութեան, հիմէն փոքրեցին Առուս Օրթոսոքս Եկեղեցին, հասցնելով զայն անգունդի մը եզրքը, իր խոկ զաւկնիրուն ձեռքով։

Ուուս Օրթոսոքս Եկեղեցւոյ կը օնաւական պատմութեան մէջ, ուշազրաւ՝ բայց Ժիստական Եկեղեցական երեւոյթ մըն է ստեղծումը Կենդանի Եկեղեցիին։ 1922ին հիմնուեցաւ ան, Մուս Եկեղեցին բարեկարգելու ձգուում ունեցող բանաների։ ըստ 1927ի մարդահամարի, 84 թեմեր, 140 եպիսկոպոս, 10815 Եկեղեցական կը պատկանէին այդ նորելուկ շարժման, Օրթոսոքս հաւատացեալներու 1/4 ոլ, այնպէս որ կենդանի Եկեղեցին Մուսիոյ մէջ կրօնական երկրորդ տեղը կը բռնէր Այդ նորաստեղծ Եկեղեցին երկու Մինոդ (Տօօօ) գումարեց, 1923ին և 1925ին, Եկեղեցական բարեկարգութիւնը գուղափարական ու աստուածաբանական նոր գետնի մը վրայ խարսխելու համար։ կազմեց իր թեմերը նոր վարչականութեամբ մը, հիմնեց իր կրօնական բարձրագոյն Փաքելթէները, ծիական կազմակերպութիւնները, և ունեցաւ իր պաշտօնաթերթը, ու բռւնն, կատաղի պայքար բացաւ պաշտօնական Մուս Օրթոսոքս Եկեղեցին զէմ, ձեռք առնելով ընդհանուր զեկավարութիւնն ու վարչութիւնը Օրթոսոքս Եկեղեցիի, Մուսիայէն ներս ու գուրսու Կ. Պոլսոյ տիեզերական՝ և Երուսաղէմի պատրիարքները այդ շարժման յարեցան։ Անտիոքի պատրիարքը՝ իր ներկայացուցիչը ունէր անոր սինողին։ Կաթոլիկ Եկեղեցին ու Ամերիկան բարեացակամութեամբ կը նայէին յանուն Եկեղեցական բարեկարգութեան սկիզբը առնող այդ շարժման վրայ։ Կենդանի Եկեղեցին, ձարպիկ խաղաղականութեամբ իրեն կապեց Մուսիայէն

դուրս գտնուող Օրթոսոքս Եկեղեցիներն ու Եկեղեցականութեան մեծամասնութիւնը, Ամերիկայէն մինչև Զինաստան ու ձարոն. աւելորդ է ըսել թէ Սովիէթ կառավարութեան աջակցութիւնն ու համակրանքը աւելի ևս կը քաջալերէր այդ շարժման տեսակէտները:

Կ'արժէ, արդարե, կրօնական այս նոր շարժման գաղափարաբանութեան և կազմակերպութեան վրայ ամփոփ գաղափար մը կազմել, անոր համար մանաւանդ որ կենդանի Եկեղեցին, իր բարեկարգական ձգտութենով, ուղղութեամբ, դէպի նախնական քրիստոնէական կենցաղի իր վերադրածով, կազմակերպողն ու թելադրողը եղաւ, նոյն նպատակներով, նոյն միջոցներով՝ Հայաստանեաց Եկեղեցւոյ բարեկարգութեան ձեռնարկող «Ազատ Եկեղեցի» ականներու հանրածանօթ շարժման:

Կենդանի Եկեղեցին հիմնեցին Բեթրոկարտի քանի մը ամուսնացեալ քահանաները, որոնք 1922ին, երբ պատրիարքը իշխանութենէ դադրած էր, եկան իր մօտ Եկեղեցւոյ ընդհանուր վարչութեան մասին խորհրդակցելու համար. պատրիարքէն խնդրեցին Ռուս Օրթոսոքս Եկեղեցին իշխանութիւնը իրենց ձեռք ունենալ, փըրկելու համար Եկեղեցին. պատրիարքէն ունէ դրական պաշտօնական պատասխան չըստացած — վասնզի գիտէին թէ պատրիարքը իրենց լարած ցանցին մէջ պիտի չինար — Մայիս 16ին՝ այցելութենէն չորս օր ետք, Ամենայն Ռուսաց կեղծոնական Գործադրի Կոմիտէի նախագահ Քալինինին զբեցին հետևեալը. «Մենք — Բեթրոկրատեան քանի մը քահանաներս — այսու կը տեղեկացնենք Զեղի թէ Թիխոն պատրիարքի հրաժարեցման ի հետեւանս, յարմար տեսանք հաստատել Բարձր Եկեղեցի Վարչութիւն մը որ Ռուսիոյ մէջ գտնուող բոլոր Եկեղեցիներու վրայ իր հեղինակութիւնը պիտի գործադրէ»։ Պատրիարքը իր արգելարանին մէջ Ցուլիս 15ին միայն լսեց այս մասին և շրջաբերականով մը ճշմարտութիւնը հրաժարակեց, ըսելով թէ ինք ոչ մէկ հեղինակութիւն տուած է իրեն այցելող քահանաներու, յանուն Ռուս Օրթոսոքս Եկեղեցիի բարձրագոյն հեղինակութեան խօսելու եւ գործելու. բայց ա'լ ուշ էր, խաղը շահածէին նենդամիտ ու խարերայ քահանաները,

որոնք այդ իշխանութիւնը ապահովեցին յեղափոխական մեթոսներով, հակա-կանոնական միջոցներով։ Մայիս 29ին, կենդանի Եկեղեցիի օրէնսդրական ժողովը մը գումարուեցաւ, «Եկեղեցւոյ կեանքին օրէնսդրական ձեւափառութիւն» մը տալու նպատակով։ Այդ ժողովը — Piaterka — հինգ անգամներէ կը բաղկանար և անսահման հեղինակութիւն ունէր, Պետական պաշտպանութեամբ, Եկեղեցական գործերու մէջ. անոնք կրնային պատժել, առանց զատի ու դատաստանի, ներել, հաց տալ ու անօթի ձգել. Օրթոսոքս Եկեղեցին եւ Եկեղեցականութիւնը օրինական հիմք չունէին ալ. Ամենայն Ռուսաց կեղրոնական Գործադրի Կոմիտէն միայն կենդանի Եկեղեցին կը ճանչնար. Օրթոսոքս պաշտօնական Եկեղեցիի գոյութեան կը հաջործէր այն ատեն միայն երբ այս վերջինը ճանչնար և հնթարկուէր կենդանի Եկեղեցիի բարձր վարչութեան։ Կենդանի Եկեղեցին չճանչցող եպիսկոպոսներէն հարիւրաւորներ աքսորուեցան, անոր չենթարիւող ծխական կազմակերպութիւններ եւ թեմեր գոցուեցան. այսպէս բարձր Եկեղեցի վարչութիւն և Պոլչևիզմ, ձեռք ձեռքի աշխատեցան առաջքը առնելու համար իրեն թէ հակայեղափոխական կազմակերպութեանց։

1923ին Մուկուայի մէջ գումարուեցաւ այդ շարժման առաջին Ալինողը — Գերագոյն Խորհուրդը — 287 անգամներով, որոնք քուէտրկելու իրաւունք չունէին. այս պարագան գժզուութեանց առիթ տուաւ եւ կենդանի Եկեղեցին ինքն իր մէջ պառակտեցաւ. ձախ թեր Կոչուեցաւ Վերածնեալներու Ընկերակցութիւն, աջ թեր՝ Հին Առաքելական Ընկերակցութիւն (Sodaz), և Ազատ աշխատաւորական Եկեղեցի»<sup>(\*)</sup>։ Պի-

(\*) Պատշաճական Եկեղեցիէն զուրս կազմը այս կրօնական շերտաւորումները ընդհանուր անունով կը կոչուէին Վերածնեալները (Վերասորչական), առես Աղատ Եկեղեցիի, 1925 Մայիս, էջ 309. Եւ ըստ իղվեստիայի՝ «Եկեղեցական պահպանողական գիտակցութեան մէջ այս կրօնական շերտաւորումները ստեղծուեցան քաղաքական անհրաժեշտութեան թելազրութեամբ»։ «Եկեղեցական վերածնեալներու Միութիւնը», Եկեղեցական գործերու մէջ զերակշող զերք կուտար աշխարհականներուն. «Աղատ Աշխատաւորական Եկեղեցիի» կուգէր իրեն կապել աշխատաւորութիւնը, իսկ «Հին Առաքելական Միութիւնը» կ'ուզէր օգտագործել միատիք, խորհրդագաղաց զացաման տէր մարզերը։

տութեան հովանաւորութեամբ կազմուած Եկեղեցիի մէջ ստեղծուած կրօնական շերտաւորութեանը սիրելի չէին կրնար ըլլալ Պետութեան, Քալինին թելադրեց միանալ, կրօնական շերտաւորութեանը ներկայացուցինքը գրկեցին, ստեղծուեցաւ Coalitionի վարչութիւն մը — 10 անդամ կենդանի Եկեղեցիէ, 6 անդամ Հին Առաքելականէն, 2 անդամ Վերածնեալներէ, 18 հօգի՛ 5 եպիսկոպոս, 12 քահանայ, 1 աշխարհական։ Coalitionի վարչութիւնը հրաւիրեց երկրորդ Սինոդը, որուն այս անդամ կը մասնակցէին նաև կին անդամներ, այդ Սինոդին մէջ կայացան հետեւել յատկանչական որոշութեանը։ 1. — Սովիէթի իշխանութեան գէմ Նզովքը վերցնել։ 2. — Թիւնոն պատրիարքը պաշտօնագուուրկ և կարգագուուրկ ընելով աշխարհական նկատել։ 3. — Ամէն ոք կը հրաւիրուի պաշտպանել Սովիէթի իշխանութիւնը և որը միայն աշխարհի մէջ, կառավարական միջոցներով կ'իրականացնէ երկրի վրայ Աստուծոյ թագաւորութիւնը»։ 4. — Պատրիարքութիւնը ջնջել առը հաստատուած է միայն քաղաքական շարժառիթներէ դրգեալ։ 5. — Եկեղեցի և Պետութիւն ընդմիշտ բաժնուած են<sup>(\*)</sup>։ 6. — Եպիսկոպոսներու ամուսնութիւնը և քահանաներու կրկնամուսնութիւնը ընդունիլ և նույիրականացնել։ փակել բոլոր վանքերը։ 7. — Սինոդը կ'ընդունի նոր օրացոյցը Յուլիս 12-էն սկսեալ։ 8. — Սինոդը կը նզովէ Քարլովից գտնուող Օրթոսոքս Սինոդը։

Սինոդի գումարումը կենդանի Եկեղեցին մէծագոյն յաջողութիւնը եղաւ. «Քառուսուն անդամ քառասուն» Եկեղեցիներէն Մուկուայի, միայն 4-5ը հաւատարիմ մը-

(\*) Եկեղեցւոյ և Պետութեան բաժանման սկզբունքը, Օրթոսոքս արդի մէծագոյն խորհութեամբ՝ Bulgakovի, Berdiaeffի, Arsenieffի, Zerovի, Glubokowskyի մօտ, Եկեղեցին քաղաքականութենէ և Պետական հակութեանէ ձերբազատելու և միայն իր կոչման հռուին մէջ մնալու վրկարը տեսութիւն մը նկատուեցաւ։ «Օրթոսոքսութիւնը այժմ ազատ է, կը զրէ անոցմէ մին՝ Bulgakov, և պէտք չէ ծառայէ ոհէ քաղաքական վարչածեփ, ին նորմալ և էն սիրելի զրութիւնը՝ Եկեղեցւոյ համար որ կ'ազատէ զայն կղերապետութեան փորձութիւններէն, և կ'ազականովէ անոր անկործանարար եղափախութիւն մը. ոչ պապական - կայսերապաշտութիւն և ոչ՝ կայսերական - պապականութիւն։»

նացեր էին Հին Օրթոսոքս Եկեղեցին. բարեբախտաբար, սակայն, այդ յաջողութիւնը տեսական չէր կրնար ըլլալ և չեղաւ. 1923 Յուլիսին պատրիարքը բանտէն ազատացաւ, և դարձեալ Ծուս Օրթոսոքս Եկեղեցիի վերին իշխանութիւնը ձեռք առաւ(\*) և զօրաւոր պայքար բացաւ կենդանի Եկեղեցին ոչմ, և վերջնոյն ըրած վարչական կարգադրութիւնները, աստուածաբանական, տամարական, օրէնպղբական բարեփոխութիւնները չեղեալ նկատեց, կոչ մը ուղղեց անոնց վերադառնալու, զզջումով ու ապաշխարութեամբ, ուղղափառ Եկեղեցւոյ զիրշը։ Պատրիարքի կոչը մեծ յուղում յառաջ բերաւ, և իրարու միացուց Օրթոսոքսութեան պառակտած ուժերը և սուքի հանեց Օրթոսոքսութիւնը, Եկեղեցին վերակենդանացաւ, Սինոդը իր գործունէն ութեան վերսկաւ, պատրիարքը նոր եպիսկոպոսներ ձեռնադրեց աքսորւածներու և գնդակահարուածներու տեղ, կենդանի Եկեղեցին լուրջ վտանգի մէջ էր, և ըստ Իզվեստիայի վկայութեան սվերանորեան շարժումը զանդազ էր պատուասւում, Եկեղեցականների համար զժուար էր խոել կազմը Պետութեան հետ որ անցեաւ լում նրանց տալիս էր տնտեսական մեծ շահեր, այսպէս և գոյութիւն ունեցող խըմբակցութիւնների մեծ թիւը քիչ յոյսեր էր մատակարարում հաւատաւոր զիտակցութեան, և հաշուի առնելով տնտեսական հնարաւոր շահեր, նորայայտ վերանորեանների մեծ մասը չուր Եկաւ նորէն զէպի տիխոնականութիւնն (Ազատ Եկեղեցի, 1925, № 17-19), շատեր զզջում յայտնեցին ու վերադարձան, իսկ անոնք որ չէին կրնար վերադառնալ, գաղքեցուած ըլլալով պատրիարքական հեղինակութեամբ ծիսակատարութենէ, շարունակեցին մնալ իրենց վերանորական» գաղափարներուն մէջ, քաղաքականապէս հաւատարմութիւն ուխտեցին Սովիէթի իշխանութեան, ապա նորէն

(\*) «Ազատ Եկեղեցի և մունկատիկը Հայաստանի մէջ կենդանի Եկեղեցի շարժման, կը զրէր. «Տիխոն պատրիարքը իր անհմատա զեկավարութեամբ, Ծուս Եկեղեցւոյ նաւը անել խորշի մէջ մոցրեց, բաղմաթիւ յանցապարտ սիալներ գործեց, և այդ աթիւ վերանորոգչական գաղափարը իր բոլորքի ձայնը բարձրացրեց ծայրայիշ մի խմբակի կողմից Կենդանի Եկեղեցի անուանական պապականութիւն։»

փորձեր ըրին մերձենալու պաշտօնական Եկեղեցին «զայն խաղաղ հցնելու սիրոյն» պատրիարքը ներկայացուցիչներ որոշեց բանակցութեան համար, ժողովներ գումարուեցան իրար հասկացողութեան, բայց կենդանի Եկեղեցին ներկայացուցիչները, Մթիւ և Օրիւ, սխալ տեղեկութիւններ տալով կառավարութեան, միտքերը պղտորեցին. Իզգեստիա, հրատարակեց այդ տեղեկութիւնները, որոնց եղբակացութիւնը սա էր, պատրիարքը կ'աշխատի իրար բերել՝ հասկայեղափոխութեան մը վրայ զրած իր յոյշաբերը բոլոր ռիսակսիօնէր տարրերը, ձարական Եկեղեցին վերահաստատելու համար. պատրիարքը կը շարունակէ իր հակա-յեղափոխական գործունէութիւնը. ան զրօշակիրն ու առաջնորդն է Սովիէթ իշխանութեան բոլոր թշնամիներուն. ան Եկեղեցին ու Եկեղեցականներու մեծ մասը քաղաքական պայքարի մէջ կը մլէ ընդդէմ իշխանութեան, պատրիարքի կողմն են Յեղափոխութեան առաջ բերած հասարակական կարգերէն գժգոհ բոլոր ընկերային շերտերը: Զանձրանալի պիտի ըլլար էջեր բերել կենդանի Եկեղեցին օրկաններէն յայտնի ամբաստանութիւններու որոնք լուրջ զըժուարութեանց առջև կը դնէին Օրթոսոքս Եկեղեցին: Դժուար չէ անշուշտ ենթագրել թէ որքան աւելի ստայօդ ու զգուելի եղած պէտք է ըլլան թագուն ամբաստանութիւններն ու էնթրիկները, որոնք անհետնանք չմնացին. Թիխօն պատրիարք Արդարութեան Ստեան (Narcomjust) կանչուեցաւ, պաշտօնազրկուելով արգելափակման տակ առնուեցաւ, իր անուան յիշատակութիւնը արգիլուեցաւ հանրային պաշտամունքներու մէջ, Locum Tenensը և Սինոդի անդամները աքսորուեցան: Ով որ կենդանի Եկեղեցին չէր ճանչնար նոյն սև ճակատագրին կ'ենթարկուէր:

Կենդանի Եկեղեցին և Օրթոսոքս Եկեղեցին միջև բաղձակի համաձայնութեան մը բանակցութիւնները այս ձեւ աղէտքի մը յանդեցան, անոր համար որ այդ ջանքերը կ'ըլլային, ըստ Պետական ժուման կայութեան, Օրթոսոքս Եկեղեցին ինքն իր մէջ բաժան բաժան բաժան ընելու ստոյգ մտադրութեամբ:

Կենդանի Եկեղեցին անդամ մը ևս տէր դառնալէ յետոյ Ռուսիոյ մէջ Օրթոսոքս

Եկեղեցիի ճակատագրին, ջանաց իր աղղոցութեան տակ առնել նաև արտասահմանի Եկեղեցիները, Եւրոպա, Ամերիկա, Չինաստան ու Ճարոն, կազմակերպուած էնթրիկներով, Պետական պաշտպանութեամբ. Բարիզի մէջ կիմուեցաւ «Օրթոսոքսութեան պաշտպաններ» անուն ընկերութիւն մը, Կենդանի Եկեղեցիի գաղափարաբանութեան վրայ, իսկ Պերլինի մէջ «Եղբայրութիւն» մը: Կ. Պոլսոյ տիեզերական և Երուսաղէմի պատրիարքները սիրացանուելով ճանչցան պաշտօնապէս կ'ենդանի Եկեղեցին. Կ. Պոլսոյ պատրիարքը հրաւիրուեցաւ Ամենայն Ռուսաց պատրիարքը հրաւիրուեցաւ Ամենայն Ռուսաց պատրիարքը որ այսուն Եկեղեցւոյ խաղաղութեան, երբ ան առաջարկեց Եկեղեցական կոմիտէ մը գրկել Ռուսիա, որուն նպատակը պիտի ըլլար համոզել թիխօն պատրիարքը որ այսուն Եկեղեցւոյ խաղաղութեան, առաջքը առնելու համար Եկեղեցական հերձուածի մը, ինքզինք զուհելով հրաժարի աթոռէն, քաշուելով Եկեղեցական վարչութենէ»: Անախոքի յոյն պատրիարքը, որ Կենդանի Եկեղեցիի Ա. Սինոդին ներկայացուցիչ զրկած էր, ծանօթանալով լարուած էնթրիկներուն, անոր գէմ գարձաւ և ըրջարերականով մը իր ներկայացուցիչը ետ կանչեց Սինոդը կոչելով «անաստուածեան սատանայական ժողով», մինչ Թիխօնը կը ճանչնար ամիակ բարձրագոյն և օրինաւոր հեղինակութիւնը իրեւ Ամենայն Ռուսաց պատրիարք»: Իսկ Կ. Պոլսոյ յոյն պատրիարքին միշամտութիւնը Ռէնթը պարզի արքեպիսկոպոսն ալ գժգոհ մնաց Կ. Պոլսոյ պատրիարքի բոնած գիրքէն. վերջինս ինքզինք պաշտպանեց պաշտօնապէս յայտարարելով թէ ինք զոհ գացած է Կենդանի Եկեղեցիի կողմէ կաշառուած պատրիարքարանի պաշտօնեաներու, որոնք իրմէ պահած են ճըշմարտութիւնը, մինչ իր փափաքը եղած է զրկուելիք կրօնական կոմիտէի միջոցաւ իրազեկ ըլլալ Ռուս Եկեղեցին բզկառող կրօնական գէճերուն:

Շատ յատկանշական է նաև Կաթոլիկ Եկեղեցւոյ գիրքը Կենդանի Եկեղեցիի նըկատմամբ: Վատիկան, նախապէս անբարեցակամ էր կրօնական այդ հերձուածի նկատմամբ, և կարտինալ Mercier, յանուն

պաղին՝ Անգլիոյ թագաւորին և Միացեալ Նահանգաց նախագահին նամակներ զբելով իրավուց Թիֆոն պատրիարքին պաշտպանութեան մը, դատապարտելով կենդանի եկեղեցին, իրքեւ անսատուածեան չարժում մը. բայց վատիկան, ստիլուեցաւ էեղուն փոխել. Պատրիարքան Ինստիտուտինախագահ ժիգուիթ Հ. Herpigny, իր «Եկեղեցական կեանք Մոռկուայի մէջ» գրքոյիով, մութ ու զոհերի հաշիւներէ առաջնորդուած, զատապարտեց Թիֆոն պատրիարքն ու անոր եկեղեցականութիւնը. «անոնք, կը զրէր, տգէտ, անխիղճ, հակա-պոլչեիկ, քարոզել չզիցող և միայն իրենց երկար մօրուքներով ու մազերով հետաքրքրուող մարդեր են». և արգար կը գտնէր կենդանի եկեղեցիի չարժումը: Ժիգուիթ եկեղեցականը, իր անունը և իր կարգը արդարացնող ախտավարակ հոգեբանութեամբ, և պէտք է ըսի նաև, սժիգուիթիութեամբ, թաքուն ու մարդուական շիլ չարժառիթներէ մզեալ, պղտոր ջուրի մէջ ձուկ որսալու անբարեխող զութեամբ և անբարոյութեամբ, սիրաշահեցաւ կենդանի եկեղեցին, որ 1926 պաշտօնական մէկ գումարումին մէջ, իր ատենազրութեանց մէջ արձանագրել առւալ թէ «Ժիգուիթ Հ. Herpigny անհուն ծառայութիւններ մատուց Սինոդիս»: Ի՞նչպէս կարիի է բացատրել այսպիսի կոյր տալթունիզմ մը, ժիգուիթ վարդապետի հաշույն: Այդ զիրքը գրուեցաւ, նախայարձակումով մը պատրիարքին վրայ, որպէսզի ժիգուիթը կարենայ երկրորդ անգամ Մոսկուա մանել Վատիկանի մասնաւոր միախնով. արտօնուեցաւ իր մուտքը Սովիէթի իշխանութեան կողմէ. Մոսկուա մեկնելէ առաջ գաղտնի եպիսկոպոս ձեռնագրուեցաւ, և Մոսկուա իր բնակութեան առթիւ չորս նոր Կաթոլիկ եպիսկոպոսներ ձեռնագրեց, կացութեան տէր դարձնելու համար, Ռուս եկեղեցիի կրօնական պառակտումներուն մէջ, Կաթոլիկ եկեղեցին. այսպէս են ու այսպէս կը գործեն ժիգուիթները . . . պէտք կայ աւելիին . . .

Կենդանի եկեղեցին, միւս կողմէ որոշ հակում մը ունէր, եւ կը ջանար իր «բարեփոխեալ» նուիրապետութիւնը ձեւաւորել Կաթոլիկ նուիրապետութեան դը-

## ՊԵՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ՔԱՆԱԿԱՆ ՊԱՇՏԱՍՈՒՆՔՆԵՐ  
ՅՈՐԴԱՆԱՈՒ ԶՈՒՐԵՐՈՒՆ ՄԷՋ

Միւս կողմէ ակներեւ է որ վերողբեալ բովանդակ պատմուած քը, Ալիյան Բա'ալի մատակ կովուն հետ իր ամոլք ներկայացուիլը, մատակին ու իր հորթին արուած կարեւորութիւնը, հորթին՝ չաստուածներու ընտանեկան փաղանգէն ներս առնուիլը, կոպ ունին կենդանիւ-ստորոգիլին հետ, այսինքն զայն խորհրդանշող հորթին, որ Հատատատի բոլոր պատկերներուն մէջ կը տեսնուի, մինչեւ խոր ժամանակները: Հո՛ս զիցարանօրէն ներկայացնելով ուղուած առասպելը շատ յատակ է. Բա'ալը խորհրդանշող մատղալ ու ազնուազգի ցուլը,

բութեամբ (\*). Պոլչեւիկները չեն կը նար սակայն այս խաղը կլլել. այսինքն, թոյլ չեն կը նար տալ որ նուսաիոյ մէջ, կենդանի եկեղեցականներ կաթոլիկ եկեղեցոյ նման զօրաւոր նուիրապետութիւնն մը կազմէին, որ արտասահման զօրաւոր քաղաքական կուսակցութիւններ ունէր իր ազգեցութեան տակ. և թոյլ չտուին որ այն զէնքերը — կենդանի եկեղեցիի քահանաները — որոնցմով նուսական եկեղեցին կը քանդուէր, անցնէր ուրիշներու ձեռքը:

Տեսնելէ յետոյ կենդանի եկեղեցիի ծագման ուրուազիծ-պատմականը, այժմ ձանօթանանք այդ չարժման գաղափարաբանութեան որ տակն ու վրայ ըրաւ Ռուս Օրթոսոքս եկեղեցին, գութացնելով անոր քայքայումը:

(Եպիսկոպոսիկ)

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏ

(\*) Այս առթիւ Համայնավար Անաստուածեան Օրկանը կ'ըսէր «ինչ որ մեղի պէտք է, այնպիսի բարեկարգութիւն մըն է որ մի՛ անզամ և ընդ միշտ, զուրս նետէ մարդկային գիտակցութիւննէ երեր բոլոր բարեկարգութիւնները, առնըւազն բոլոր կրօնքներուն արուած ամբողջական մահացու հարուած մը միայն կրնայ զոհացնել զմեղ. ո՛չ էին և ո՛չ բարեկարգեալ եկեղեցին»: